

ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒՄ

Նշանակութեամբը շատ հին, պատմական իրողութիւն մը, իսկ իր ձեւով նոր բառ մը : Հայ ժողովուրդը կրցած է պահել իր գոյութիւնը և իր ազգային կեանքին աւանդութիւնները գարերու ընթացքին, պայքարելով այն ազգականերու դէմ որոնք սպառնացած են այլասերել զինքն : Նորութիւն մը ըսած չենք ըլլար եթէ յիշենք հայ ժողովուրդի ինքնապահպանութեան պայմանները . այսինքն՝ Հայ Արիւնը, Հայ Ազգուն, Հայ Եկեղեցին :

Հայ արիւնը նոյն ինքն հայ ընտանիքն է : Օտար ամուսնութիւններ կ'այլասերեն հայ արիւնը և պատճառ կ'ըլլան օտարանալու : Հայ արիւնը ո՛չ միայն կ'այլասերի օտար կամ խառն ամուսնութիւններով, այլ նաեւ ինքն իր մէջ կ'ապականի, երբ չեն յարգուիր ընտանեկան սրբութեան պայմանները և սեռային մաքուր կենցաղի սկզբունքը : Օտար կամ խառն ամուսնութիւններու մէջ բացառիկ իրողութիւններ կան, այսինքն ոչ-հայ աղջիկ մը երբ ամուսնանայ հայու հետ կրնայ օրհնաբեր ըլլալ իր գալուստը, հերիք է որ Հռութի պէս յայտարարէ թէ «քու ժողովուրդդ իմ ժողովուրդս է և քու աստուածդ իմ աստուածս է» . բայց սեռային սրբութեան ապականութիւնները ուեւէ արդարացում չունին : Ախտաւոր, ապականեալ արիւն մը մշնամի է ցեղային ինքնուրոյն յատկութիւններու պահպանութեան . սրովհետեւ կ'իյնայ ցեղին կոռովը, կը տկարանայ անոր զիմագրական ոյժը կեանքի պայքարին մէջ, կը մթագնի մոտաւոր կեանքի պայծառութիւնը : Հիւանդու, տկար մարմինը չի ճառագայթեր այլևս ցեղային հարազատ յատկութիւնները . անոր տեսութեան հորիզոնը գերեզմանին եղերքն է այլևս :

Հայ լեզուն հայ արիւնի պէս կարեոր է ցեղային պահպանութեան համար : Հայ լեզու ըսելով չենք հասկնար միայն խօսակցութեան պարզ լեզուն . ասիկա անհրաժեշտ է, բայց ամէն բան չէ, մանաւանդ նոր սերունդի տեսակէն . հայացի կրթութիւն և գաստիարակութիւն անհրաժեշտ է, առնուազն զօրաւոր նախակրթութեան մը սահմաններուն մէջ : Հայ մը, մանաւանդ զարդացած մշակուած հայ մը, իր մայրենի լեզուով կարգալու է, զըելու է, արտայայտուելու է . եթէ ոչ կ'իյնայ լեզուն . և այս վտանգը աւելի ակնյայտնի է եւրոպայի և Ամերիկայի հայ գաղութներու մէջ : Այս է պատճառը որ Սիմեն ասկէ յառաջ ալ խնամքով զդացոց հայացի զօրաւոր նախակրթութեան պէտքը այսօրուան հայ սերունդին համար, և այս անդամ նորէն կը մատնանշէ այդ կարեոր պէտքը :

Եթէ այսօր չկաղմակերպուի հայացի զօրաւոր նախակրթութիւնը, վազը շատ ուշացած պիտի ըլլանք : Վասնալով տեսնելէ ետքը զայն չվերցնել մէջտեղէն, խելացի մարդու գործ չէ : Ուրիշ ամէն միջոց կեղակարծ է ըստ մեղեւ պարզ ժամավաճառութիւն : Հայը որպէս զի հայ մայ, հայերէն խորհելու է, հայերէն զգալու է, հայերէն կարդալու է, հայերէն գրելու է և հայերէն խօսելու է, իրեւ արդիւնք հայացի զօրաւոր նախակրթութեան :

Հայ Եկեղեցին, հայ արիւնէն և հայ լեզուէն ետքը, ամէնէն կենսական

պայմանն է հայ ժողովուրդի լինքնապահպանութեան, Հայաստանեայց Եկեղեցին ոչ միայն իրքեւ կրօնական հաստատութիւն, հայ ժողովուրդին պատմական գիրք մը տուած է քրիստոնէական ընդհանուր Եկեղեցւոյ ընտանիքին մէջ, այլ նաև անոր հովանիքին տակ ազնուացած եւ ամրացած են հայ ժողովուրդին ընտանիկան եւ ընկերային կեանքին սկզբունքները։ Ասոր համար է որ հայ ժողովուրդը եւ Հայաստանեայց Եկեղեցին նոյնացած են իրարու հետ ինչպէս պատմութեան մէջ նոյնպէս եւ այսօր։ Մայրենի Եկեղեցին է ան, չես կրնար զատել զայն իր զաւակներէն։ Վարդանանք կը պառային Պարսից արքունիքին դէմ, ըսելով թէ մեր Եկեղեցին մեր Մայրն է, իսկ մեր հայրը՝ Աւետարան։ Տասնըհինդ դարերէ իվեր այս եղած է հայ ժողովուրդին Դաւանանիք իր Եկեղեցւոյ մասին։

Հայ Եկեղեցւոյ կապը հայ ժողովուրդին հետ զարմանալի իրականութիւն մըն է և հայը հա՛յ պահելու կենսական պայմանը։ Գիտենք թէ հայ ժողովուրդին ինչինչ հատուածները քաղաքական դժբախտ իրողութիւններու ճնշումներուն տակ, կորոնցուցած են իրենց մայրենի լեզուն. մայրենի լեզուն, այո՛, որ ինչպէս ըսինք պայման մըն է հայացիութեան. բայց զարմանալի իրականութիւն մըն է նաև որ թիւրքախօս, քրդախօս, արաբախօս, վրացախօս, եւ այլն հայը իր հայութիւնը կ'արտայայտէ իր Մայրենի Եկեղեցիով։ Մայրենի Եկեղեցին ամէն ինչ է այս այլալեզու Հայոց համար։

Հայաստանեայց Եկեղեցին, իրքեւ գլխաւոր ազգակը հայ ժողովուրդի հա՛յ պահպանութեան, իր մէջ պահած է նաև ազգային թանկադին արժեքներ գեղարուեստի ամէն ճիւղէն, և մասնաւորապէս պահապանն ու պահարանը եղած է Հայ լեզուի գանձերուն։ Ընդհանուր և անխղելի զօդակապ մը բոլոր Հայոց մէջ, ուր որ ալ սփռուած ըլլան անոնք, ի՞նչ պայմաններու ներքեւ ալ գրանուին։ Այս մէկ յարանուանութիւն, ո՞չ մէկ հատուած, ո՞չ մէկ կուսակցութիւն, ինքզինք չի նկատեր և չի կրնար նկատել անկէ գորս, ի՞նչ ալ եղած ըլլայ անոնց իւրաքանչիւրին կարծիքը և ուղղութիւնը. վասն զի ամէնքն ալ, վերջապէս, կ'զգան որ հայ են եւ Մայրենի Եկեղեցին է հայութեան, և իրենք բան մը կը պարտին Անոր՝ իրենց զոյութեան մէջ։

Այս իրականութիւններուն հանդէպ իրենց աչքը խփողներ և իրենց Մայրենի Եկեղեցին հարուածողներ՝ ոճրագործներ են պարզապէս։ Յանցառօրէն չէ որ կը հանդիպինք հայ մամուլի ամէնօրեայ հրատարակութեանց մէջ այնպիսի գրուածներու, որոնք վիժածներ են տհաս ուղեղներու։ Մէկ երկու անկրօն կամ հակակրօն դրոզներուն գիրքերը բաւական դրամագլուխ կը հայթայթեն եւ հեղինակութեան հովեր կուտան մեր երիտասարդներէն ումանց որ վճիռներ արձակեն կրօնական և հոգերանական այնպիսի խնդիրներու մասին, որոնք մարդկային միտքը կ'զբաղեցնեն սկիզբէն ի վեր։ Այնպիսիներ քաջութիւն կը համարին կործանել հայուն հայրենի հաւատքը, և կը կարծեն խզճի և մտքի ազատութեան փաստ կարծել իրենց կարծեցեալ քննադատութիւնները Եկեղեցւոյ դէմ, մինչ ատոնք ամէնէն պերճախօս փաստերն են իրենց խորունկ տղիտութեան հանդէպ այս աշխարհի կրօնական իրականութիւններուն և իրենց ազգային և Եկեղեցական պատմութեան մասին։

Բոլոր անոնք որ կը սիրեն իրենց Մայրենի Եկեղեցին պէտք չէ որ քա-

ջալերենի կրօնքի և Եկեղեցւոյ գէմ արտայայտուած այս իմաստակութիւնները :

Պէտք չէ որ կրօնքը արհամարհուի հայ ժողովուրդի մտաւորական խաւերուն մէջ : Ազնիւ մտաւորականութեան մը հետ չի կրնար հաշտուիլ այդպիսի արհամարհանք մը :

Մայրենի Եկեղեցին իրօք մայրը եղած է հայ ժողովուրդին : Այդ մայրը իրաւունք ունի յարդանք պարտադրել նոյն իսկ իր ամէնէն անառակ և ապերասան զաւակներուն վրայ :

Հայ Եկեղեցին օժտուած է խորունկ կրօնականութեամբ մը, այսինքն հոգեոր կենսական արժեքներով : Անոնք որ այս իրականութիւնները չեն կրնար տեսնել, աւելի մեծ իմաստութեան մը ապացոյցը տուած կ'ըլլան լւելով քան թէ բարբանջանքներ զրականացնելով :

Հայաստանեայց Եկեղեցին կեդրոնական ազգակն է «Ազգապահպանում»ին, պէտք է գուրդուրալ անոր վրայ, պէտք է յարդել զայն . պէտք է նուիրուիլ անոր բարեկարդութեան և պայծառութեան :

ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Քանի որ Մայրենի Եկեղեցին կենսական գեր մը ունի հայ ժողովուրդի ինքնապահպանութեան մէջ, պէտք է որ այս Եկեղեցին օժտաւորուի և պայծառանայ :

Եկեղեցին նոյն ինքն ժողովուրդն է, հայ ժողովուրդը : Եւ հայ ժողովուրդը շատ բաներ կորսնցուց 1915 էն ի վեր, իրեւ հետեւնք հալածանքներու, տարագրութեան, կոտարածներու, յափշտակութեանց, եւայլն եւայլն : Այս տասնըհինգ տարիներու ընթացքին հայ ժողովուրդը տաղին տեղաւորուեցաւ, համախմբուեցաւ, և սկսաւ վերակազմել իր սասանած կեանքը, և այս վերտչինական տշխատութեան մէջ ամէնէն յառաջ իր ուշադրութիւնը զարձուց իր զաւակներուն կրթութեան եւ իր Մայրենի Եկեղեցւոյն վերաշինութեան :

Նոր միջավայրներ նոր պահանջներու առջև զրին հայ ժողովուրդը, որ հաւտարիմ իր զօյութիւնը պահող սկզբունքներուն, փարեցաւ իր Դպրոցին և իր Եկեղեցւոյն : Հայ ժողովուրդի ողջմասութեան, ազգասիրութեան և կրօնասիրութեան ամէնէն փառաւոր ապացոյցներն են ասոնք . և հարկ անհրաժեշտ է որ օգնենք այս ողջամիտ ժողովուրդին որ վերաշինէ ինքզինքը իր նոր միջավայրներուն մէջ, չհատուածենք զայն, չկուսակցականացնենք զայն, չուժացնենք զայն իր Մայրենի Եկեղեցիէն, չարաչար չգործածենք եւ գործածել չտանք անոր համեստ միջոցները եւ չտպականենք անոր միտքը այն կերպերով, որոնք կը հակասեն անոր պատմութեան, որոնք կ'սպաննեն անոր ներկան, որոնք անստուգութեան ամպերով կը մռայլեն անոր ապագան :

Դարմաներու համար մեր հաւասր կորուստները Հայ ժողովուրդը պէտք է որ ունենայ իր Դպրոցները՝ Մանկապարատէզներէն մինչեւ նախակրթարաններ : Այս Դպրոցներ պէտք է զերծ ըլլան կուսակցական ճնշումներէ : Շւսուցիչներու միակ նպատակը պէտք է ըլլոյ ազգային մաքուր գաստիրակութիւն, այնչափ մաքուր որ ուսանող սերունդը իր ամբողջ ազգին նայի և ոչ թէ այս կամ այն կուսակցութեան : Ազգը ամբողջութիւն մըն է, և ոչ թէ կուսակցութիւն մը կուսակցութիւնները ազգին ժառայելու են և ոչ թէ ազգը ծառայեցնելու են իրենց կուսակցական շահերուն : Շատ ցաւալի է որ հայ Դպրոցները զերծ չեն կուսակցական շահախնդրութիւններէ, և ասիկա ո՛չ միայն զաւանք մըն է ազգային ընդհանուր եւ բարձրագոյն շահերուն, այլ նաեւ նոյն ինքն կուսակցութեանց, որոնք վերջապէս իրերամարտ կազմակերպութիւններ են և նոր սե-